

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՅՑ

14-15

ԴԵՐԱԲԱՑՈՒՄ 1913-14 ՇՐՋԱՆԻ

ԵՐ ԵՎ ԻՓՈԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՍԿԱԶՄՈՒԹԵՆՔՆԵՐ ԵՏՔԲ

ՆԻՍՏ Գ.

30 Մայիս 1914



Տպագրութիւն Տ. ՏՕԴ. ԲՈ. ՄԵ. ՁԵ. Ա. Ե.

Կ. ՊՈԼԻՍ, Պատվար-Ալի ձատուէսի, թիւ. 49

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՔ

ԱՆԳՐՈՒՍԱԿԵՐ ԵՐԵՍՓՈԽԱՆՔ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ

(Ա. Վիճակ)

1. S. Եղիշէ Արքապս. Դուքսան
2. S. Վահրամ Մանկունի
3. S. Զարմայր Քինչ. Կէզիւրեան
- 4.

(Բ. Վիճակ)

5. S. Մաղարիա Արքսլու. Օրմանեան
6. S. Գրիգորիս Ե. Վ. Պալագեան
7. S. Երուանդ Շ. Վ. Բէրտահմեան
8. S. Մմբառ Շ. Վ. Գագաղեան

(Գ. Վիճակ)

9. S. Հմայեակ Արքապս. Դիմաքսեան
10. S. Մաղարիա Եպիսկ. Տէրունեան
11. Անանիա Վ. Հազարապետեան
12. S. Միքայէլ Քինչ. Աշենան

(Դ. Վիճակ)

13. S. Արխուակէս Ա. Քինչ. Զիզմէնեան
14. S. Խորէն » Յարութիւնեան
15. S. Յուսիկ » Քաջունի
16. S. Տանատ » Փաշայեան

(Ե. Վիճակ)

17. S. Եղինիկ Շ. Վ. Պապանեան
18. S. Հմայեակ Քահ. Երսէրնեան
19. S. Բարթոլ » Թագըմճեան
20. S. Արէլ » Երէցեան

ԱՇԽԱՐՀԱԿԱՆՔ

(Ա. Վիճակ)

Էյուպ Ս. Եղիա

21. Օննիկ Էֆ. Մինասեան

Խասպիլու

22. Պետրոս Եփինտի Հալանեան

23. Պետրոս » Խօրասաննեան

- 24.

Մագրիգիւղ

25. Երուանդ Եփինտի Պէյազմնեան

26. Թագոր » Արեւեան

27. Տօքթ. » Մալխասեան

28. Յակոր » Պօյանեան

29. Յովիննէս » Խօագուլիան

30. Սարգիս » Պէիրէկնեան

- 31.

Պէօյիւրտէրէ

32. Արշակ Եփինտի Ալպօյանեան

33. Ֆովուի » Գագաղեան

Ամս-Աթէքանո

Երթագիւղ

Սփինտի Սըլմանեան

Թէրգիւր Թէրգեան

(Բ. Վ. նակ)

Բերա-Գասը Ռիաշա

Աստուածատուր Եփինտի Լ աշատրեան

Արամ » Հանեան

Արմենակ » Բալ Սեղեան

Գեորգ » Թորգ մեան

Գիգրոր » Շա հլա Ռեան

Ցովիննէս » Զելիք Եան

Սարգիս » Մինասեան

Տանիան » Թորգոմ ան

Ցարթալ-Դնալը

Գուրուէշմէ

Պէշիկթաշ

Տրդատ Պ. Տատեան

Ֆէրիգիւղ

Եդուարդ Գարակօղեն

Հրանտ » Ասատուր

Մարկոս » Նաթանեան

Յակոր » Պահրի

(Գ. Վիճակ)

Գատրգիւղ

Անտոն Եփինտի Թաւագ

Աղասի » Աւասեան

Եղիուս Եփինտի Եղինեան

Եղիուս Եփինտի Եպատիս

ԱԶԳԱՅԻՆ ԲՆԴԱՀ ԺՈՂՈՎ

ԲԱՑՈՒՄ 1914—1915 ՆԱՏԱՆՅԱՆԻ

ՆԻՍՏ Գ.

ՅՈ ՄԱՅԻՍ 1914

ՆԱԽԱԳԱՀ. — ՄՐԲԱՋԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՐ

ԱՏԵՆԱՊԵՏ. — ԳԱԲՐԻԵԼ ԷՓԵՆՏԻ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ

ՕՐԱԿԱՐԳ

Կանոնագիր Ազգ. ՏՐԸ և Տեղեկագիր Համարակալութեան եւ Նախաձեռնութեան Դիւանութեան:

(Նիստը տեղի ունեցաւ Պալաթիոյ խոր-

էրդարանը ի ներկայութեան 53 երեսիո-

լսաններու որոց թիւը յանդեցաւ յետոյ 65ի):

(Ատենագրի էֆ. Կարդաց հետեւեալ

գիրը).

Վահամափայլ Տէր.

ԲԱՅԱԿԱՅՈՒԹԻՒՆԻ ԵՐԵՍՓՈԽԱՆԱՅ

ԱՏԵՆ. էֆ. — Պէյազմեան էֆ. ճամ-

բորդութեան պատճառով իր բացակայու-

թիւնը հաղորդած է մեզ՝ կարձանագրենք

զինքը օրինաւոր բացակայու:

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱՅԻԹԵՆԸ:

ԱՏԵՆ. էֆ. — Պէյան էֆ. Տէլիքմէնձեան

հետեւեալ հրաժարականը դրկած է երես-

փոխանութենէ:

Նկատելով որ զբաղումներուս առա-

տութիւնը արգելվ կ'ըլլայ ինձ շարունա-

կել Պատ. Ժողովիդ անդամակցութեան

պաշտօնս, այնպէս որպէս կը փափաքիմ,

ուստի հարկադրուած ներկայիւս կու-

զամ մատուցանել անդամակցութենէ ներ-

կայ հրաժարականս :

Համեմէք ընդունիլ , վասեմափայլ
Տէր Ատենապետ , այս առթիւ խորին
յարդանիքներուս հաւաստերո :

Հրաժարեալ Երեսփոխան ԵՀՆԻ-Գարուի
Պենոն Պ. Տէլիքմէննեան

(Աւենապետ էֆ. քուէի գնելով այս
հրաժարականը, ընդունուեցաւ.)

ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԲՆՆՉ ԴԻԿԱՆՆԵՐՈՒՄ

ԱՏԵՆ. Էֆ.— Անցեալ նիստին ԺՈՂՈՎՐԴԻ գրադացաւ Խափաքնիչի զիւաններու կազմութեամբ Ընտրուած անդամներէն ու մանք հրաժարած ըլլալով՝ անոնց տեղ հետեւեալները կը նիրկայացնենք ձեզ :

Զեռնհասութեան դիւանէն հրաժարած է
Տօքթ. Տաղաւարեան էֆ.ի մօտոյ ճամբոր-
գելու հարկադրուած ըլլալուն, համարիրեն
տեղկ'առաջարկենք Ներուէս էֆ. Օհանեանը:
Դաստիարակութեան դիւանէն հրաժարած
է Հրանտ Աստառուր էֆ. կ'առաջարկենք
Հմայեակ էֆ. Արամեանց: Համարակալու-
թեան դիւանէն հրաժարած է Խաչիկ էֆ.
Սվաճեան կ'առաջարկենք Արիստակէս էֆ.
Գասպարեան, որ Իրաւասութեան դիւանէն
հրաժարած ըլլալով իրեն յաջորդ կը նշա-
նակենք Յակոբ էֆ. Մինասեան: Յարաբե-
րական դիւանէն հրաժարած Շահրիկեան
էֆ.ի տեղ Պարգեւ էֆ. Փափազեան և
Տօքթ. Թորգումեան էֆ.ի տեղ Տրդաս պէյ
Տատեան, իսկ Նախաձեռնութեան դիւա-
նէն հրաժարած Լեւոն էֆ. Տէմրբէթպաշ-
եանի տեղ կը նշանակենք Ռուբէն էֆ.
Փափազեան: Եթէ մոլովդ համամիտ է,
Նախաքննիչ դիւանները կազմուած կը հա-
մարինք այս կերպով:

Գալով նորընտիր զիս աններու կազմութեան, Զիանհառութեան դիւանը կը տեղեկացնէ մեզ թէ տախուազիս ընտրածէ Հմայիակ Ս.ը, Խբաւասութեան դիւանը Վահրամ Ս.ը, Նախաձեռնութեան դիւանը Տէր Մովսէսեան էֆ.ին, Կալուածոցոց դիւանը Գէորգ էֆ. Ասլանեան, Խմբագրութեան

դիւանը Ա. Փանոսեան էֆ.ին Այս կերպով զիւ անհերթ մեծացոյն մասը կազմուած կ'ըլլայ. Մէկ քանի զիւ անհեր ալ իրենց ատենապեաները բնարած չըլլազով, ներկայացուցիչներ հրաւիրուեցան այսօրուան խորհրդակցութեան մաքնակցելու: Ազգային ժողովի Ելեւմափց յանձնախում մըն ալ իր կազմութիւնը հաղորդած ըլլազով կ'արձանագրենք:

Ինչպէս որոշուած էր ժողովիդ կողմէ,
ուստիմնասիրեցինք ազգային տուրքի հա-
մար պատրաստուած աեղիկադիրները եւ
ծրագիրները։ Ատեհալպիր էֆին պիտի
կարգայ պատրաստուած աեղիկադիրը։

Ամենապատիւ

Տ. Զաւեն Ս. Արքեպիսկոպոս, Տ. Եղիշևյան
Պատրիարք Հայոց թուրքիոց եւ Նո-
խագահ Ազգ. Ժողովոյ,

Ասեհապետաց զիւանս , ըստ յանձնաւ-
րաբութեան եւ որոշման Պատ . Ժողովոյդ
գումարուելով , Նկատողութեան առաւ
Ազգ . Վարչութեան Քաջ . Ժողովի կողմէ
պատրաստեալ Ազգ . արոց կանոնագիրը ,
ինչպէս նաև նոյն կանոնագրի մասին Հա-
մարակալութեան եւ Նախաձեռնութեան
յիւաններու պատրաստած տեղեկագրերն

Բառ որում Ազգ. Սահմանադրութեան
ացցորոշ տրամադրութեան համաձայն գա-
ռափի ազգային առողքի բաշխումը անդա-
կան Գաւա. Ժողովին կը պատկանի, ա-
սենագիտաց դիւնու նկատողութեան ա-
ւու, մայրաքաղաքիս. ազգայիներէ ազ-
գային Պատրիարքարանի անտուկին զան-
ձնելու համար առաջ առաջ առաջ առաջ

Հայլիք աղքային առորքի մասին վերոյիշ-
տաւ երկաւ դիւաններու տեսութիւնները
ու ձուլելով զանոնք ի մի եւ մէկ քանի
լարեւոր տրամադրութիւններ ալ աւելցը-
ւելով, իբ կատարած աշխատութիւնը կը
երկայացնէ Պատ. Ժողովիդ քննութեան
ու գաւերացման :

Յուսակալ որ այս կերպով, դիւրայուցած պիտի ըլլանք, Ժաղովիդ առ այս ունենայիք այսաւասի թիւնը :

Անգամը Առենապետաց դիւանի
Ազգային Ժողովի Առենապետ
Գ. Նորատունիկեան

իրաւասութեան զիւանի Ատենապետ
Վ. Եպիս. Մանկունի
Զեռնասութեան զիւանի Ատենապետ
Հմայեակ Եպիս. Դիմակնեան
Կալուածոց զիւանի Ատենապետ
Գեորգ Ապանեան
Խ Իրագրութեան զիւանի Ատենապետ
Ա. Փանոսեան
Վն. Յարաբերական զիւանի
Տրդաս Տատիան
Վն. Համարակալութեան զիւանի
Ե. Շիրիմեան

ԱՏԵՆ. Էմ. — ԺԱՊՈՎԸ ԻՐ ՕՐԻՆԱԿ
կան մեծամասնութիւնը ունենալու համար
8 անգամի պէտք ունի, ուստի պիտի սովոր
ուշից պահ մը դադար տալ ժաղավիճն :

Ներկայութեան պատմութեան վրայ կը հարկադրուի իմ
ցաւ յայտնելով զիսել տալ որ, եթէ կանոնը
անկողմնակալու թեամբ գործադրուի բնաւ
պէտք չմնար այս արգի գժուալու թիւն-
ներու Երեսփոխանութեան անոնք պա-
հելով, հիսուսերու բնաւ չեկող կամ ցան-
ցառորէն եկող Երեսփոխաներու պէտք
չունինք: Եթէ մեծամասնութեան խնդիրը
լուծաւեցաւ, բայց գժուարութիւնը գարձ-
եալ պահանջաւ, եթէ պակաս մնացած ա-
թաներ կան, անոնց տեղ տլ նոր Ընտրու-
թիւն կը կատարուի:

Ա.ՏԵՇԻ. իմ. — Դիւսան նախորդ նիս-
տիրէն Յան գալու բացակայ եղուներու ազ-
գարարացիք պիտի զրկէ, և եթէ զարձ-

եալ բացակային հրաժարեալ պիտի նկատէ:
Անոնց անուներն ալ կը հրաժարակուին
թերթերու միջոցաւ, կը կարծենք որ լը-
րազրութիւնը կաջացի մեղի այս մասին
որպէս զի մնձամասնութիւն ունենանք
ժողովի ն մէջ,

ՏՕՔԹ . Թէրջեսն էֆ . — Եթէ դիւ-
ւանը մինչեւ հիմայ թոյլառութիւն չը-
նկը, մնածաւ սսնութեան համար զժուարու-
թիւն չէինք կրեր, կը խնդրեմ որ ասկէ
գերջ քիչ մը աւելի խիստ գտնուի : Եթէ
բացակայողները անձնական զբաղումներ
ունենալով չին գար, պէտք է գիտնան որ
մինք ալ մեր անձնական զբաղումները կը
թողունք եւ այսակեղ կուզանք : Պէտք է
մշտնջենական բացակայութիւնն ունեցող-
ներու այս գասը տանք, եւ թերթերու
մէջ հրատարակենք իրենց անունն՝ ըը :

Ա. ՍՈՅԹՃԵՒՆԻ էֆ.— Կը կարծենք ո՞ր
թերթերն ալ չեն հրատարակեր այդ ա-
նուննելու

Ա.ՏԵՇ. Էֆ. — Մայր զիւանս կը յու-
սաբ որ տմէն երեսիսան իր պարտակա-
նութիւնը կը ճանչնայ եւ կը կատարէ ու-
այդ պատճառաւ խստութիւն գործադրել
չէր ու զեր Յաստիկաց նիստին կը ներ-
կայացնենք ձեզ այն երեսիսաններու ա-
ռունեները որմնք Յ բացակայութիւն ունե-
նուով մեր հրա էրին չեն պատասխանած,
փափաքելի է որ այս միջոցներուն գոր-
ծադրութեան առիթ չարու էր , հետեւա-
բար օգտակար կը տեսնեմ որ մամո լն ալ
օգնէ մեղին

(Պահ մը զադարէ յետոյ , ժողովը իր միջամանութիւնը գտած լլալով , վերաբռնուեցաւ) :

Ա.ՏԵՇԻ. — ԺՈՂՈՎՐ մեծ ամանու թիւն ունի այժմ, հետեւաբար կրնանք վիճաբանիլ ատենապեսաց դիւնի պատրաստած ծրագրին վրայ : Առ ոջին յօդուածը անցեալ նիստան արգէն ընդուած բլաւով, անոր վիճաբանու թիւն հարկ չեւ

տեսներ: Բայց անգամ մ'ալ կը կարդանք
զայն անոնց համար որոնք ներկայ չէին
անցեալ նիստին:

Յօդ 1. — Ազգ. Սահմանադրութեան 90
եւ 91 յօդուածներսւն տրամադրութեանց
համաձայն, Ազգ. Ընդհ. առուրքը պարտա-
ւորիչ է 21 տարեկանը թեւակոխած եւ ո՛
եւ է վաստակի կամ եկամուտի տէր ազգ.
անհատնեցու համբաւ:

Յօդ. 2. —Մայրաքաղաքիս մէջ Ընդհ. տուրքի նուազագոյն բաժինն 25 դրշ. է : Ամէն ազգային անհատ, իր նիւթական կա- բողութեան համեմատ, կը վճարէ մէկէն մինչեւ ութը բաժին :

Մ. է. Ֆ. ՀԱՅԿԱԾՆ.— Անցեալ նիստին
ըստ, դարձեալ զիտել կուտամ որ եթէ աղ-
գային տուրքը պարտաւորիչ պիտի ըլլայ
21 արքեկանին համար, ուրեմն այդ տա-
րիքին մէջ ըուէի իրաւունք ալ պէտք է
տալ: Պարտք եւ իրաւունք անբաժան
են իրարմէ, այն որ պարտքը կուտայ իրա-
ւունքը կը պահանջէ, օրէնքները մէկին
պէտք է ըլլան:

ՏՕՔԻ. Ս. ԹԵՐՁԵԱՆ ԷՅ.— Սահմա-
նադրութիւնը ազգ. տուրքի համար ո-
րոշ արամալդրութիւններ ունենալով հան-
գերձ, քուէ տալու մասին ալ առանձին
յօդուածներ ունի որուն նայելով 25 տա-
րին թեւակողներն են որ քուէի իրաւունք
ունին:

Ա.ՏԵՂԻԿԻ ՀԱՅ. — Խնդիրը երկու բառով
բացատրել կարեւոր կը նկատեմ Սահմա-
նագրութեան 90րդ յօդուածը կ'ըսէ թէ՝
ամէն ազգային անհատ որ չափահաս է
եւ վաստակի ու շահու տէր, պարտական
է տրօք մասնակցիլ ազգային ծախուց :
Խնչպէս կը տեսնէք, այս յօդուածին մէջ
25 տարիեկան ըլլալը պայման չդնէր. մինչ-
դեռ ընարող կամ ընարելի ըլլալու համար
որոշ տարիքներ նշանակած է : Մենք հի-
մայ 21 տարիեկանը չափահաս կը նկատենք,
եւ ուրիշ երկիրներու մէջ ալ այդ տարի-

Քը ունեցողներն չափահաս կը նկատուին,
հետեւաբար միր ազգային օրէնքով, տուրք
տալու համար ընդունուած չափահասու-
թիւնը եւ ընտրող կամ ընտրելի ըլլալու
համար ընդունուած՝ հանգամանքները նոյնը
չեն :

Ա. ՎԻԱՄԵԱՆ էֆ. — Ես կը կարծեմ
թէ այս յօդուածը քննադատելի է. անոնք
որ կը վճարեն իրենց տուրքը, քուէի ի-
րաւունք ալ պէտք է ո՞նհինան;

ԱՏԵՆ. Էֆ. — Ասոնք Սահմանադրութեան վերագննութեան առթիւ նկատի առնուելիք խնդիրներ են, մենք այս տուրքի կանոնագիրը պատրաստելով Սահմանադրական տրամադրութիւնները փոփոխելու միտք չունինք բնաւ. երեսփոխանաց ընտրողութեան և ընարելիութեան դպայմանները օրէնքին մէջ ընդունուած կերպով, ոյոյնութեամբ կը մնան արդէն:

Ա. Վ. Բ. Ա. Մ Ե Ա Ն է ֆ .— Օ բ է ն ք ը ա ն փ ո -
փ ո խ պ ա հ ե լ ո վ հ ա ն դ ե ր ձ՝ ն ո ւ տ զ ա գ ո յ ն չ ա փ
մ ո կ ը ն ա ւ ս ա հ ե ր է ի ւ ս ա հ ե լ ո ւ ն չ ա կ ո ւ լ ո ւ ն

եթէ կարելի է 20 փարայ տուրք պէտք գահնձել ահսուցմէ . որոնք աւելին չեն կըր նար վճարել . այս զիտողութիւնը կ'ընեմ որովհետեւ բաւական չտփազանց կը գըտ նեմ 25 դրչի տուրքը :

ՏՕԹԹ. ԹԵՐՁԵԱՆ էֆ. — Սահմանադրութեան արարագրութեան համաձայն՝ Դաշտութեան վարութեան իրաւունք պիտի վարութեան կազմութեան առաջնական տաղապատ կայ, և առանց առորք վճարելու քուէ առաջ կարելի չէ, հետեւաբար, առութեան հանելը անհրաժեշտ դասուած է. բայց միւս կողմանէ, յամանակին նիւթեական անպատճ վիճակն ալ նկատի առնելով պէտք է նշանակել այնպիսի գումար մը, որուն վճարութեան կարելի լլայց վասմեան է, թա կ'ընդունի որ ո եւ է գումարով մը ազդ տուրքի վճարութեան պարաւորիչ է. Առ համակարծիք եմ իրեն, բայց կ'առաջարկեան որ նիւթեական կարողութիւնը նկատի առնուի, եւ միայն առորք վճարողները լլայց ըլլան:

ՅԱԿՈԲ ԵՅ. ՊԱՀԾԻՒ. — Աղջային տուր
քի նուազագոյն չափ մը սրաշել կարեւու
կը նկատեմ. եթէ մնաք 25 դրշ. տուրք
բացարձակապէս պահենք, արդիւնքը մն
բան մը յըլլար, բայց եթէ 10 դրշ. կեղ
չուի լինականաբար շտա վճարողներ կ'ը
լան:

Կ. ԽՍԴԱՏՈՒՐԵԱՆ էֆ. — Աղջայի
տուրքի գանձման մասին որոշ ակզիս
թիւն մը չունեցավները կը կարծեմ թ
սխալ կարծիքներ եւ տհութիւններ կ
պարզեն առ տեղ. Պատրիարքարանի բար
գատական ցուցակներէն կը հասկցուի ո
վերջին երեք տարիներւն մէջ՝ ազգայ
առութքը ամէն տարի 1300 լիբայէն աւել
չէ եղած. եւ այս գումարին 100 ոսկի
Պատրիարքարանի մէջ զործ ոնեցողներ
բանի կերպով գանձուած է, իսկ 250—3
ոսկին զիմուններ կատարելով եւ այս վ
ճարտգները ոչ թէ 25 դրւ. առօղներն
այլ 75 դրւ. վճարողներն են, կատարուած վ

Ճակագրութենէն կերեւ ի որ 1912ին 129,200
դրշ. 1913 ին 138,950 դրշ. եղած է Խորհե-
ցանք որ, թիրեւս հաւաքման եղանակը
անբաւական ըլլալով փափաքելի արդիւնք
առաջ չգար, ուստի Յ նոր հաւաքիչ նշա-
նակեցինք, սակայն ցաւալի է ըսել որ շա-
տերը ժամանակը չէ եւլն ըսելով իրենց
պարտականութիւնը չեն կատարեր, այն-
պէս որ երեք հաւաքիչ երեք ամսուան մէջ 4700
դրշ. կրցած են հաւաքել Մենք գոն
կ'ըլլանք որ 75 դրշ. վճարելու պարտա-
ւոր եղողները գոնէ 25 դրշ. ը աւալով իրենց
պարտականութիւնը կատարեն, ասոնք
այն ատեն միայն կը հարկադրուին բան
մը ատալ, երբ ունենան, ես կ'առաջարկեմ
ատենապետաց զիւանին առաջարկած 25
դրշ. անփոխ պահել, որպէս զի, կարելի
ըլլայ ծախքերը դոցել, ուրիշ կերպով կա-
րելի չէ. ես այն համոզումը ունիմ որ 25
դրշ. վճարել չու զողը 10 դրշ. նաև վճա-
րել չու զեր, եւ պէտք է զիւնաք նաև որ
այս չվճարողները ունեւոր բարեկեցիկ եւ
ծանօթ անձնաւորութիւններ են, նոյն իսկ
կը ցաւիմ ըսելու որ ասո՞ց մէջ ժողովա-
կաններ ալ կանո

Հ . Եմ . ԽՐՍՔՈՎԵԱՆ . — Աղքային
տուրքի խնդրին նկատմամբ Կոպեռնիկ է Փի
հաղորդած տեղեկութիւնները բաւական
շահեկան են, սակայն գիտնալ պէտք է որ
տուրքը միծ աղքերու միծ երկիրներու մէջ
ալ զիւրաւ չգտնձու իր, միշտ զժուարու-
թիւններ կան տուրք զանձելու համար ,
եւ այս է պատճառը որ ուղղակի տուր-
քերու հետ Ճողովրդեան տանելի Ընելու
համար անուղակի տուրքեր ալ զբուած են
բայց միեւնոյն տաեն պէտք է գիտնալ որ,
տուրքերը սասուզիւ ճնշող բնոյթ մը սաս-
ցած են ամէն տեղ . եւ հարկատուին հա-
մար որչափ ալ զժուար ըլլայ անոնց վը-
ճարումը, տուրք սասցողները զիւրացնե-
լով վճարումը՝ չարունակ կը պահանջեն
ուսափ պէտք է տուրքը իջեցնել 5 դրշ-
որպէս զի սանելի ըլլայ ան, եւ ամէն ան
հատ ազգին ելեւ մտական վիճակին ի
մասնակցութիւնը ունենայ : Ես կը կար-

ծեմթէ այս ձեւով գործնական ձեւի մը
վերածած կըլլանք տուրքի խնդիրը :

ՀԱՅԿ է մ. ԽՕՃԱԾՈՒՐԵԱՆ. — Ճշմարիտ է որ դժուարացած է ազգային տուրքին վճարումը, բայց, ազգը իր ամեն պէտքիրուն համար զրամ վճարած է. ժողովուրդը սիրայօժար կուտայ իր նպաստները բարեգործական եւ կրթական ձեռնարկներու : Նոյն ժողովուրդն է որ կը պահէ Միացեալը, զպրոցաէր ու Աղգանուէր եւլն, սակայն կը դժկամակի Պատրիարքարանին տալու, վասն զի մասնաւոր գործերու համար ալ զարձեալ առողք կառնուի եւ յետոյ իր գործը շուտով չտիենուիր: Պէտք է նոտի այս զժգոնութեան վերջ տանք եւ ուժացումին առջեւը առնենք, հակասակ պարագային այս կանոնազիրն ալ թուզլի վրայ պիտի մնայ: Մի միայն հիւանդանոցի մատակարարութեան համար տարեկան 15000 ոսկի կը ծախսուի . սակայն իր կարգը կուդայ Պատրիարքարանի առուրքը վճարելու կը դժկամակի, ասիկայ առանց պատճառի չէ, ու այդ պատճառը այն է որ Պատրիարքարանը ժողովրդեան վատահութիւնը չի վայելէր. այնպէս որ, տուրքի քանակը նուազեցնելէ աւելի պէտք է ժողովուրդին տրամադրութիւնը բարեփոխուի: Մենք միշտ ժողովուրդին ժլատ վիճակը իր երեսին զարկած ենք, սակայն, երբ ո եւ է անհատի մը գործը ինկած է Պատրիարք արան այնքան աժան չէ ազատած, հետեւաբար կը տեսնուի որ, ժողովրդեան մէջ պակսածը աւելի զգացումն է, արդիւնքը ըլլալով կարգ մը պարագաներու իր վրայ ըրած խորունկ ազգեցութեան: Ուշը կէտ մ' ալ կու զեմ դիմաել տալ ձեզ, պէտք է ջանանք որ ժողովուրդը բիշ մ' ալ վարժուի պարտքի զագափարին, մենք այնչափ խօսեցանք անոնց իրաւունքին վրայ, եւ անոնք այնք մն պոռացին ու կանչեցին որ մինչեւ իսկ սեսակ մը անիշխանական վիճակ առաջ եկաւ եւ ընարեկան խնդիրներու մէջ զանազան ուժերով ձայն հանել ու զողովներուն մինք ալ մեր ուժերովը ըսինք թէ՝ զուը ալ պարտա-

կանութիւն մը ունիք զայն կատարեցէք ժողովրդեան պարտքի մասին այսչափ . գալով Պատրիարքարանի՝ պէտք կզգանք ըսելու որ այսօր Պատրիարքարանը կանոնաւոր մարդահամար մը չունի , եւ ազգային տուրք գանձելու համար որոշ մարդոց գիմելէ զատ ուրիշ բան մը եղած չէ , տարիներէ ի վեր տակաւին կանոնաւոր մարդահամար մը չենք կրցած կազմել , ես համաձայն չեմ Վռամեան էֆի այն մտածումին թէ՝ որոշ գումարներ սահմանելով՝ ազգային տուրքի մասնակցողներուն միայն ընտրութեան իրաւունք տալով տեսակ մը քիթւազ կազմած կ'ըլլանք Սահմանադրական կեանքը պարտքի եւ իրաւունքի վրայ հաստատուած է , հետեւաբար ես վրդովում կ'ըզգամ Վռամեան էֆի խօսքերէն . 25 զրշը կրնայ շատ ըլլալ , կրնանք զայն նուազեցնել , կրնայ օրինակի համար 5 կամ 10 զրշ ըլլալ , սակայն մէկ կողմէ ժողովուրզը պէտք է մղենք դէպի իր պարտքի զիտակցութիւնը , ես նոյն իսկ անկարողներուն ընտրական իրաւունք ունենալուն ձայնակից եմ , բայց երբ մէկը իր պարտքը չկատարելով ուրիշ ուժերով կը ներկայանայ , իրաւունք ունինք հարցնելու թէ դուք պարտքերնիդ կատարած էք . մնեք ասիկա ըսելով , ժողովուրդին իրաւունքը պզտիկ ցուցած չենք ըլլար , այլ պարտքին գիտակցութիւնը արթնցուցած եւ դէպի այն առաջնորդած կ'ըլլանք :

ՏՕՔԹ. ԴԱՒԻԹԵԱՆ Էմ.— Խօճասարեան էֆ. մատը վէրքին վրայ դրաւ. ես ալ կը կարծեմ որ եթէ երբէք ազգ. առւրքը չէ գանձուած, ասոր համար ուրիշ պատճառներ ալ կան, օրինակի համար արոց դիւանը անկերպարան վիճակի մէջ է, եւ մարդանամարի կանոնաւոր ցուցակները կը պակախն. այնպէս որ շատերուն բնաւ գիմում չէ եղած. կարդ մը ընկերութիւններ շատ կանոնաւոր կերպով կը գանձեն իրենց պահանջները, մինչդեռ մենք ազգային տուրքէն հազիւ տարեկան 300 ոսկի կը գանձենք, հետեւաբար, եթէ գան-

Ճումը քիչ մ'ալ աւելի կանոնաւորութ
շատ աւելի մեծ արդիւնք մը կրնայ ա-
ռաջ զալ. եթէ ապգային տուրքը 10 զրչի
իջեցնենք գուցէ գանձման մեծ զիւրու-
թիւն մը չըլլայ եւ հաւաքիչները երթան
գան մինչեւ իսկ հեռաւոր թաղեր. Վար-
չութիւնը իբրև դարման այս վիճակին
յարմար գատեց որ մասնաւոր զիւան մը
կազմուի տուրքի գանձման համար Ասկէ
զատ, կը խորհի որ, եթէ տարին 20 զրչ.
որոշուի երկու անգամէն գանձելի՛ կրնայ
թէ զիւրութեամբ վճարուիլ, եւ թէ բա-
ւական արդիւնք տալ:

Ժ ԱԱՅԱՊԱԼԵՍՆ է իշ. — ես կը ահա-
նեմ որ սխալ մեկնութիւններ եւ բացառ-
ութիւններ կը տրուին: Մենք 10 դրչի
ազգային տուրք մը հասատելով, ազգ.
տուրքը 10 դրչի չենք զեղչեր, այլ անոնք
որ 25 դրչ. ազգ. տուրք չեն վճարած, ա-
նոնք պիտի վճարեն 10 դրչը: եթէ թը-
ւանչաններուն նայինք, 1300 սոկի գան-
ձուած է 2000 հայու զիմում ընկելով, բայց
կը հարցնեմ թէ Պոլսոյ մէջ 2000 հայ կայ:
Ուշեմն մենք ասկէ վերջ փոխանակ 2-3000
հազիկ զիմում ընկեռ, բոլոր ազգին զի-
մում պիտի ընենք եւ անկէ պի որ գան-
ձենք ու ովզոր 20 դրչ. կրնայ տալ, անկէ
20 դրչ. պիտի պահանջուի, իսկ երբ 10
դրչէն աւելի չկրնար վճարել անկէ ալ ա-
ւելին չպիտի պահանջուի, հետեւարար այս
բացարութեամղ 10 դրչի սկզբունքը
փոխել սխալ է:

Լ. ԷՅ. ՏԵՇԵՍԵԱՆ. — Մեր Սահմա-
նագրութեան որոշած ազգ ։ առուբը 75
դր. Էն 25ի իշեցնելով, բաւական տեսօ-
րաբիք քայլ մը առած ենք, հիմայ այդ 25
դրչն ալ 10 զբանի իշեցնելուն մէջ ես օ-
գուտ չեմ տեսներ Առանց կանոնաւոր
գանձումիք վատահ եղէք որ թէ առան աճ ։
գամ ա ելի նոււզազեցնէք առուբը, ո եւ է
օգուտ առաջ չգար, Ուսո՞ի կառաջալ կեմ
պահպանել վարչութեան առաջարկը :

Ա. ՎՈՎՈՎԵԱՆ ԷՅ. — ՍՅԱ ԹԵՂ ԿԱՐ-

իբ կը յայտնուի որ եթէ ազգ. տուրքը
0 դրշի զեղչուի, արդիւնքի առաւելու-
նին առաջ պիտի գայ, ասոր հիմնակէալ
խալ է, պէտք է նայիր թէ որքան վճա-
ռղ կայ եւ կարելի՞ չէ աւելի շատ վճա-
ռղ գանել : Վարչութեան կողմէ եղած
այտարարութիւնն ալ սխալ մը կը նկա-
նիք, մենք պէտք է ջանանք որ տուրքի
ամձաման գործնական ձեւ մը տանք, փո-
ռանակակի հին մելոտով շարունակելու գոր-
շ՝ որ ոչ մէկ օգուտ կրնայ յառաջ բերել:

Ա.ՏԵՂԵՆ. կ.թ.- Ա.ահենապետաց գիււանի սն-
ամաները, այստեղ յայտնուած կարծիքներու
լրայ արդէն խորհրդակցածէին. Արդէն 1878
ն և. 1883ի առենազրութիւնները ցոյց
կուտան թէ այս խնդիրը շատ ծիծուած է
այստեղ, և. այսօրուան եղած խօսքերը
այն ատեն ալ եղած են, բայց ժողովը 75
լրշ. տուրքի խնդիրը անփոփօխ պահելու
որոշում տուած է : Հիմայ պէտք է ա-
ւելցնեմ որ այսօրուան եղած կարգադրու-
թիւնը մայրաքաղաքիս համար է, և ինչ
որ այսօր մայրաքաղաքին համար կորոշուի
գաւառին մէջ աւելի պակաս կ'ըլլայ. աս-
կէ զատ՝ տարիներու ընթացքին մէջ գը-
րամը իր արժէքին մէջ փոփոխութիւն ու-
նեցած է, օրինակի համար Սահմանազրու-
թեան որոշած 75 լրշ.ը այնպիսի թուականի
մը սահման զրուած է, երբ այսօրուընէ շատ
աւելի արժէք ունիք, ուստի, այդ 75 լրշ.
իշեցնելու չենք, այլ պէտք է պահպաննենք
զայն, գտնձման համար աւելի գործնական
ձեւ մը խորհելով: Ելեւմսից հոգաբարձու-
թեան կողմէ հաղորդուած աեղեկութենէն
այն համոզումը գոյացաւ որ, կանոնաւոր
տուրք զանձելու միջոցը, զայն իշնելուն մէջ
չէ այլ պարտքի զգացումը բարձր բռնելով
... Տ. Ճ. Ճ. Հետամուտ ուստիւն մէջ է :

Մ. էֆ. Հ0.340.9Ն.—Ես կը կարծի
որ եթէ առուքը 10 դրշ ի իջնայ, 20,000
հոգի պիտի ունենանք առուք առողջ, եւ
բաժինը 10 դրշ. ընկելով՝ 25 դրշ. վճարող-
ներ 10 դրշ-ի չպիտի իջեցնեն, անոնք որ 25
դրշ. կուտան անոնցմէ պիտի գանձենք

այն կերպով, իսկ 10. դր, աալու գժուացողները աղջային շրջանակին մէջ զոնէ չեն կրնար պ' գել իրենց իրաւունքին մրար

ԴԱԼԻԹ էթ. ՏԵՐ-ՄԱՎԱԿԱՆՆԵՐՆ. — Ես
չեմ կրնար ձայնակցիլ եղած բոլոր առար-
կութիւններուն, մի միայն կէտ մը կայ որ
կողեմ դիտել տալ ձեզ. Ա. ԲՇՌ օրէնսդիր
ժողովի մէջ պիւտածէները Վարչութենէն
կուզան: Վարչութիւն: կուզայ եւ ժողո-

համար այսչափ զբաթի պէտք ունիմ, եւ
ժողովը կամ անթիջապէս կընդունի այս ա-
ռաջարկը, եւ կամ անպատճառ ենք կ'ը-
սէ, ու կարեւոր քննութիւնը կը կատա-
րէ. Վարչութիւնը, կարելի եղած ըըն-
հաւթիւնը կատարելով ազգային տուր-
քի նուազագոյն սա'լը 10 դրշ. իշխցնել
առաջարկած է. հիմայ, ժաղովուրդին իրա-

ժողովը իրաւունք չունի բեռ զնելու ժա-
ղավարդին վրայ, երբ մասնդ 10 բաժին,
20 բաժին կրնայ վճարութիւն Այլ հետ կա-
տարուած վիճաբանութիւնը չեմ կարծեր
որ գիտական համբ մը վրայ կրթնած ըլ-

Պայ: Օրէնսպղբը նկատելով որ աղդ տուրքը բանի կարելի չէ ամենել, իթման մը ըլլալու համար զիմած է ընտրողական իրաւունքէ զրկելու միջացին: Եթէ տուրքին քանակը կը հընդունիք, ելրակացաթիւնն ալ ընդունելէք: Վարչութեան առաջարկին գալով, եթէ ժառանգական, ամուսնական, առուծախի և այլ խնդիրներու լուսնեալ աղդ: առւրգերը զա՞նել չուզեր, մատակարարութեան պատասխանատուութիւնը իր վրայ թաղ ասնէ, ապահովաբար և ամիս փերջ հօս գալուվ մնանկութիւն պիտի յայտարարէ: Խոկ ԴՅ զրշի աղջային առւրգը՝ անիկայ աղդ: ընդհանուր առւրցն է և ուղակի առնչութիւն չունի այս կանոնագրին հասու

I. ՏԵՏՈՒՆԻՒԹՅՈՒՆ. — Վարչութիւնը համակարծիք չէ որ Պատրիարքարանի հետ գործ ունեցողներուն խնդիրները չկատար- ուին մինչեւ որ առողջելը չվճարեն, ա- սիկա տիտուր վիճակ մը կ'ստեղծէ, սաւ- կայն կուղէ որ 20 զբշ ըլլայ ազգ տուր- քը, սրով հետեւ Պատրիարքարանի հասոյ- թը մեծապէս պիտի զեղչէ: Դիտուած է որ այսօր ազգ տուրքը ոչ թէ չունեցող- ները չեն վճարեր այլ ունեցողները եւ արդին նջի տուրքը 25 իջած ըլլալով ան- կէ ալ 10 զբշ իջեցնելը, ոչ թէ տուր- քի վճարումը պիտի ընդհանրացնէ, այլ հասութից նուազում յառաջ պիտի բերէ:

ԱՏԵՆ. Էֆ.— Երեք առաջարկութիւն
կայ, սմանյը կ'ըսեն որ տուրքը 25 զրչ.
պլայ, իսկ վարչութիւնը կ'ըսէ որ 20 զրչ
ըլլայ ուրիշները կը պահանջեն որ 10 զրչ.
պլայ: Ասկէ զատ Փողովը պէտք է որոշէ
թէ 8 բաժին պիսի ը լայ թէ 50 բաժին:
Եյս երկու կէտերին ալ ձևը քուելին կեն.
Պարկեմ:

(Ատենապետ էֆ. քուէի զնկով այս
թիկու կետերը, մաղովը 14ի զեմ՝ 25 քը-
ուէզ ընդունաց ազգ. տուրքի բաժնին 10
լրշ. բլլալը եւ մինչեւ 8 բաժինին 50
ամժնի վերածուիլը) :

ԲԱՑՈՒՄ 1944-1945 ՆԱՏԱՐԴՐԱՆԻ

Ա. ՎՐԱՄԵԱՆ էֆ. — Մենք կ'առաջարկենք նաև որ իւրաքանչիւր բաժին ըլլաշ, կը ինզրենք որ այս առաջարարութիւնը պուտի գրուի :

(Ատենապետ էֆ. քուէի գնելով այս առաջարկը Յ քուէ միայն առաւ) :

ՏՕՔԹ. Ա. ԹԵՇՉԵՍՆ ԷՖ.— Ես պիտի
առաջարկեմ որ թաղային ընտրութեան
ընթացիկ արարողյան մասնակցողները ազգ.
տուրքի պարտքը հատուցանելէզատ, 1908
էն 1913 տարիներու 100ին 20ը վճարեն:

Ա. ՎՐԱՄՑԵԱՆ էֆ. — Ես կարծեմ որ
այսպիսի օլէնք մը հակասահմանադրական
կ'ըլլայ. Տուրքը պէտք չէ կապել Առհ-
մանադրական պարտականութեան կա-
տարման հետ. Եւ ինչպէս հասկցուեցա-
ելեւմտից հոգաբարձութեան անդամների
մէկուն յայտարարութենէն, առուրք չվճա-
րողներու մէջ կը գտնուին հաեւ անոնք
որ աթոռ ունին ազգային ժողովներու
մէջ, հիտեւաբար պէտք չէ ժողովրդիա-
վրայ բանանալ թէ անոնք են որ իրեն
պարտականութիւնը չեն ճանչնար: Ես հա-
մամիտ եմ որ առուրք մը որպաշուի եւ ա-
մէն ոք իր կարողութեան չափով մաս-
նակցի այդ առուրքին, այլ սակայն անոն-
որ ի վիճակի չեն, պէտք է անոնք բացու-
ուութիւն կազմին, առանց զրկուելու ։
Ենթական իրաւունքն, Պէտք
կարծեմ այդպիսի յօդուած մը զնել, ո-
պէս զի ամէն անհատ իր Սահմանադր
կան իրաւունքը կարենայ գործադրել
զատօրէն :

Ա. ՏՆՏԵՍԵԿՅՆ Էֆ.— Մեր համոզու
այն է թէ՝ բանի որ հիմայ ազգ ։ տու-
40 դրշկ զեղչուեցաւ, պիտի կրնանք յս-
գել տալ ամենուն ալ իրաւունքին ։
իրենց պարտականութիւնն ալ, բայց ի-
պէս կը տեսնուի՝ իրաւունքը աւելցն-
հետ պարտականութիւնը թեթեւցնել կո-
որի, առանց նկատելու անշուշտ որ
գային տուրքը զեղչուած է այն պիտի դ-
մանի մը, զոր չվճարովը անբարեացա

Այլ կրնայ ըլլալ։ Ու եթէ մէկը այդ գուշաբն ալ չվճարեր, այլ եւս իր իրաւունքըն վրայ չկրնար պանդել։ Կեզրակացնեմ որ տուրքի վճարումը ընտրողութեան եւ համարկելիութեան պայման պէտք է գնենք։

Ա. ԲՈՐՍԵՂԵՍՆ էֆ. — Ըստեցաւ
որ իրաւունքը պէտք չէ կազել պար-
տականութեան հետ, եւ այն որ անկարող
է պէտք չէ ծանրանալ անոր վրայ : Այս
անկարողութիւնը պէտք է հաստատուի
որոշ վկայականներով եւ յետոյ այս վճա-
րելի առ բըը Պատրիարքարանի մասունկին
կը վերաբերի, մինչչես երեսփխանական
ընտրութիւնները թաղերու մէջ տեղի կու-
նենան եւ ամէն անհատ իրաւունք ունի-
իր թաղին ընտրութեան մասնակցելու
երբ իրրեւ թաղեցի իր պարտականութիւն-
ները կը կատարէ զանազան նոր իրաւու
ութեանց մասնակցելով, հետեւարար ի-
պարտքը՝ աղդ. մասունկին ըլլալիք վճա-
րումը նկատելով, չեմ կաթեր որ ճիշ-
ըլլայ չմասնակցողները զրկել ընտրու-
թեանց մասնակցելու իրաւունքն:

Դ. Եֆ. Տէ՛ր-ՄՈՎԱԽԵՍԵԱՆ.— Վիճաւ
բանով միւնը բաւական երկարեցաւ, եռ
կ'առաջարկեմ այլ եւս փակել, քանի որ
այս յօդուածին շուրջ զիճաբանութիւնը
աւելորդ է այլ եւս : Մնաք այս կերպով
կուղենք որ թէ երիսխովանական եւ թէ
թալային ընտրութեանց խթան մը ըլլայ
այս ձեւը, մնաք արդէն սահմանեցինք աւ
նոնք որ ազատ պիտի մնան տուրքը վճա-
րելէ, հետեւաբար այս մասին այլ եւս եր-
կար զիճաբանութեան պէտք չեմ տեսներ

Հ. Եթ. ԽՈՃԱՍՏԱՑԵԱՆ. — Ես կը կարծեմ թէ անոնք որ կ'ըսեն թէ ժողովուրդը ամիսը ՅՈ փարայ տուրը ՀԿՐԾՆԱՐ վճարել անոնք ամիսնէն միծ նախատինքը կընեն ժողովուրդին և զարմանալի է որ այս նախատիքը կ'ըլլայ նոյն իսկ ժողովրդեան պաշտպաններէն: Ասիկայ անըմբոնելի է երբ խորհինք մահաւանդ որ շատերը իրեն պատկանած կուսակցութեանց մասուկի

	Պրուսա		Գաղտնաիւա
129.	Գասպար Էֆէնտի Նեմցէ Ռուսոսթօ		135. Տր. Խաչիկ Էֆէնտի Պողոսիան Գոնեա
130.	Միհրդատ Էֆէնտի Հայլազն Տիգրամնակերտ		136. Բարթող Էֆէնտի Զօրեան Երզնկա
131.	Տիգրան Էֆէնտի Նագաշեան Տիվրիկ		137. Գարբիէլ Էֆէնտի Նորատունկեան Մարաշ-Զէյթուն
132.	(Ե. Վիճակ)		138. Սմբատ Էֆէնտի Բիւրատ Շապին-Գարահիսար
	Ամասիա-Մարգուան		
133.	Տիգրան Էֆէնտի Մարտիկեան Բարերդ		139. Ժագ Էֆէնտի Սայազալեան Մերաստիա
134.	Յարութիւն Էֆէնտի Դարբինեան		140. Տօք. Նազարէթ Էֆէնտի Տաղաւարեան

Գ Ի Ն 1 Ղ Ր Ո Ւ Շ

Մեփականութիւն Ազգ. Մնուկին, Ազգ. Ժողովոյ ծախուց յատկացեալ
Կը ծախուի յազգային Խորհրդարան Ղալաքիոյ